

Բ.

ԹԵՇՈՒ

Ա.

Ան ատենն ալ առաս մազերը կը սիրէի
ու բովանդի նասած՝ կը դիմէի ծիւնասպիտակ
ծոծրակին վրայ ժողովուած սեւ թումբը՝ պար-
տէզն մէջ տեղ տեղ դրուած կազի լապտեր-
ներու լոյսերոն տակ, շքեղ ու անբարբառ
ցոլացումով որուն աչքերս յառած կը մնային,

Ինչե՞ր չին ըսեր ինձի այդ մազերը. ի-
րենց անմոռնչ կեցուածքը՝ հո՛գ, այդ բար-
ձունքին վրայ, պարկեշա ու վրդովիչ բան մը
ունէր:

Հեռուէն՝ նայուածքս կը հետեւէր անոնց
շնորհակի շրջագիծին. կամակ եթէշներուն,
բմբոստ պատիկ թելերուն, — ըմբոսա՝ որպէս
են ամէն պատիկները, — որոնք սանտրէն փախ-
չելով կը դառնային կ'իյնային վար, զապա-
նակի զալարումներով.

Քիչ քիչ, մատերութիւն կը հաստատէի ա-
նոնց հետ. կը ճանճնայի զանոնք, գրեթէ կը
խօսէի հետերնին,

Ամենէն հաճոյալի անակնկալը եղաւ. երբ
ինձի դարձաւ իր դէմքը, Գեղեցի՛կ. ոչ հար-
կաւ. բայց տարօրինակ կերպով սրաի մօս ու
համակրելի պատկիր մը, յոզնած ու տրասում
նայուածքով որ ինկած տեղը կանգ առնելու
պէս բան մը ունէր կարծես.

Անո՞ր համար երկար ատեն սեւեռած
մնաց վրաս. չեմ գիտեր. բայց ինձի այնպէս
թուեցաւ որ այդ նայուածքը մանրամասն հե-
տափուցց զիս. չափեց, ծեւեց, տիսաւ մա-
նաւանդ զմայլած ու քիչ մը ապշած արտա-
յայտութիւնը ալքերուա. Գոհ երեւցաւ ան-
շուշան այս քննութիւնէն, վասն զի ժպիտ մը
գծագրութիւն ու աներեւութանալը մէկ եղաւ
երեսին սասակի կարմրութեանը մէջ, այն
վերջալոյսի տարտամ շառաւիլներուն նման
որոնք արեւմուտքին մէջ կը հալին՝ համաս-
փիւռ շէկութիւն մը ծգելով հորիզոնին վրայ.

Որչափ որ կեցանք այսակե՝ անխօս մը-
տերմութեան մը կապերով միացած զգացինք
սրաերնիս. Տարից մարդիկ կային իր շուրջը,
հայրը. հօրիդրայինները թերեւս, ու անոնց
առջեւ, մանաւանդ այն չարհայեաց բազմու-
թեան մէջ որ այս Մէծիւրտարի պարակը
կը լիցնէր հիմայ, զգուշաւոր դիրքը պահելու
ստիգուած՝ չը կրնար ուզածին չափ սակա-
հնի դառնաւ. բայց գինքը տուրորու յայտնի
անհամբերութիւննը կը կարդայի երեսին վրայ,
ամէն անգամ որ արիթը գտնէր իմ կողմն
նայելու:

Պատանութեան անուրջներուն մէջ երազ-
ուած, ըղձացուած էակն էր գէմս, խորհրդա-
նշանը իմ բոլոր փափաքներուս, որ հոդ նըս-
տած էր, իր անվերլուծելի ծգողութեանը մէջ.

Ազատ էր ան երեսս չնայելու ու լինդա-
լու ինձի. ի՞նչ փոյթ. նորէն պիտի սիրէի
զինքը, պիտի հետեւէի իրեն ու կապուէի իր
յիշատակին. իր Կուռքի անտարբերութիւնը՝
մազի չափ չպիտի խախտէր իմ հաւատքս.

Խակ հիմայ աւելի բախտաւոր էի. կ'զգայի
ստոյգ կերպով որ անուշադիր չը ինձի. ու
զիս վրդովող խորհրդածութիւնները՝ իր մըտ-
քն ալ կ'անցնէրնի.

Երազող ու մտամոլոր կերպարանք մը ա-
ռած էր անիկա եւ անդադար կը դիմէր ծովը՝
հանդարա, անձալք սփոռոցի մը պէս պար-
զուած, որուն վրայ լուսինը՝ իր լրումի ա-
ռաստութեանը մէջ՝ ադամանդէ ոստոստոն
գոնարներ կը թափէր, մինչդեռ ամառ գիշերին
անդորրութեանը մէջ, ծառերը կը կենային
մեր շուրջը անշարժ՝ մինչեւ իրենց դողացող
սաղարթները. Օդին մէջ ամբողջ անուրջի.
Վերցումի հրաւէր մը կար կարծես որուն
երկուքս ալ անձնատուր կ'ըլլայինք ժամերով.

Գ.

Կէս գիշերին մօս էր երբոր բազմութիւնը
ցրուիլ սկսաւ. լուսինը անհետացեր էր. անոնք
ալ ուրի ելան. գլխու աննշմարելի շարժում
մը՝ որ երկուքիս միայն հասկնակի ըլլալուն

համար այնիքան աւելի բաղզը բարեւ մը ծեւ և ացուց.

Հեռուէն ուղեկից եղայ իրենց, ու ճամ-
րուն վրայ, մութին մէջ տեսայ իը նազելի
գլուխը՝ որ ետին կը դառնար մէկը փնտուելու
համար կարծես.

Յամը ու զանդաղ բալուած բով մը կ'եր-
թային, ու հօրը ծանրը կ'իմանայի մեզ շրջա-
պատող անդորր լուսթեան մէջ, խիստ ու
հրամայող ծայն մը որ հնազանդութիւն կը
պատուիրէր.

Արդէն կը մեղքանայի զինքը. ի՞նչ կը բա-
շէր արդեօք խստասիրտ հօր մը ճնշումին
տակ. մնեց ծափ մը անփոյթ հովանիին
ներքեւ փթթած ծափիկ՝ որ բամիի հարուած-
ներուն գլմ պաշտպանուած է անշուշտ, բայց
ուզածին չափ արևին երեսը չի աենանք.
անդին, ուրիշներ կան, բաց օդին, ծիւնին ու
բուքին ծգուածներ, որոնց՝ վտանգները ու
վայելքները հաւասարապէս շուրջուած են.
ո՞րն է բաղդաւորը ասոնցմէ.

Կը զգամ որ իմս վանդակներու ետին
պատուատ աղջիկ մըն է. իր վեհերու ծեւը
այս համոզումը կուտայ ինձի. Պ՞ո՞ք է ինքը.
ո՞ւր կը բնակի. այս հարցումները այլիքան
աւելի կը յուզեն միաքան որքան անա թիչ թիչ
կը մօտենան հարկաւ. իրենց տունին.

Կանգ առն վերջապէս Ֆրէններու դպրո-
ցին կողմը, նոր շինուած տան մը առջեւ.
պղտիկ սպասուին մը՝ կանթեղ մը բռնած
ծեւը, դուռը բացաւ. ես բայլ մըն ալ առի
մօտենալու ու վերջին անգամ մը տեսնելու
համար զինքը. հայրը մտաւ նախ, վերջը
միւնքը, աարիթի կարգով. Էն վերջը մտաւ
անիկա ու ես մինակ մնացի տասը բայլ
հեռուն, փողոցին մթութեանը մէջ.

Ան ասեն ուղածիս պէս դիսեցի տունը.
դէպ ի Գուշ-Ծիլի իջնող զադիվայրին ու հոն
վաղող վտակին կը նայ, երեսը զեղզուկ ու
սիրու բան մը ունէր. ազ կողմը՝ անկինի
սենեակը. Էն աղուորը դիրով, լոյս մը երեւ-
ցաւ յանկարծ ու փողոցին կրցայ ասենել
զայն, մազերը թափած հիմայ, որ բաց պա-
տուհանին առջեւ եկաւ կանգ առնելու վայրկեան
մը ու դիմայու Մօտայի ծոցը իր սեղմուած
լանջքերուն մէջ,

Եետոյ լոյսը մարեցաւ ու ամէն բան
խաւարի մէջ ինկաւ յանկարծ.

Դ.

Ի՞նչ կը խորհիս դուն, ծեւքդ զվսուդ
այդպէս, պատուհանիդ առջեւ նստած. Թեթեւ
քամին մեղմի կը շոյէ մազերդ ու ես կը
նշամարեմ հոսկէ անոնց վրայ վազող սարսուզ.

Այս իրիկաւան դէմդ ելլող աղո՞ւն կը
մտածես դուն ալ. ապասուած, օր մը չէ նէ օր
մը գանուած անծանօթին՝ որ ինին բարեկամի
մը պէս առջի ժամէն մտերիմ կ'երեւայ թեզի,
ինչպէս որ ես ահա, փողոցին մէջ պատի մը
տակ կեցած բնիքի կը մտածեմ.

Եետոյ, ծանձրացած այս միակերպ ան-
շարժութենին, փողոցին մէջ կը բակեմ, աչքս
վեր այդ պատուածնին սեւեռած. Է՞ն կ'ալըն-
կամին թեզմէ՛, բառ մը, անուշ խօսք մը որ
շօշափիլի ապացոյցը ըլլայ մեզ միայնող
համակրութեան.

Ութին մէջ՝ չեմ կրնար որոշել դէմքը,
զոր ծնոտին գրուած ծեւքը կը գոցէ, բայց
սեւ մազերուն ժողովուածքը կը տեսնեմ յասակ.
մունց կեցած է նոն, չնամարձակելով առջի
բառը ինքը արտասանել:

Եւ ես, իրմէ ոչ նուազ վեհերու, չեմ խօ-
սիր, վախնալով որ յնոովեմ այս զեղցիկ
երազը ու ծեւքը չնանեմ զայն.

Հիմայ, զովութիւնը կ'աւելինայ. ազ ու
ծախ երկարող փողոցներուն մէջ կը լսեմ զի-
շերապահին ճոկանը որ կը ինչէ ու կ'իմացնէ
թէ ժամը եօթն է.

Վերը անշարժ կը սպասէ ան իր արձանի
դիրին մէջ, ու ես վարին, զինքը դիակելով
միայն երգանիկ եմ անա. Հորիզոնին վրայ
պլազացող լոյսերը կը աժգունին թիչ թիչ. զի-
շերը աւելի յասակ, վճիռ ու թափանցիկ կ'ըլ-
լայ, ու հեռուն ծովին մութ կապոյածը, իր
առջի վայլը կորսնցուցած՝ սեւ ծածկոցի մը
պէս կը տարածուի իբրեւ թէ անուն դազալի
մը վրայ:

Շուրջ ափիով վեհերութեան ու խաղաղու-
թեան մէջ ինքինքն ուրիշ աշխարհ մը փո-
խադրուած կը զգամ. մաքուր ու խաղաղ եր-

կիր մը որ իզմէ եւ իրմէ զատ բնակիչ չունի. պէս չափայի ծաղրելի կը զանեմ ինքզինք. ամբողջ տիեզերը մեր երկու թիս ծգուած.

Աքաղաղները կը խօսին. արեւելքին լոյսի հոսում մը կը սկսի. գեղեցիկ մազերը վերն են միշտ, պատուհանին առջեւ, իրենց առջի դիրքին մ'էջ. հովը կը գգուէ զանոնք. դէմէն՝ լոյսը կ'աւելնայ, կը զեղու, կը շոայլուի. արշալոյսն է:

Վաստակաթեկ, ժամերով հոս անքուն անցընելուս համար չեմ զանգատիր. դէմն է անիկա, իր պատուհանին առջեւ ինձի պէս անքուն, ինձի պէս երազող:

Քիչ մըն ալ կը կենամ այսպէս. յանկարծ սեւ մազերու կրնակը կը ճշղուի աչքիս առջեւ. ռեհանի պզտիկ թումբ մը, իր մութ կարմիր թաղարին վրայ կեցած առառան զիփիւուն կը սարսուայ:

Ա՞ն էր բաց պատուհանին առջեւ ինձի սպասողը մինչեւ լոյս. կը զարմանամ. ի՞նչ-

պէս չափայի. ծաղրելի կը զանեմ ինքզինք. կը բարկանամ պզտիկ ինալուս համար:

6.

Հիմայ, որ տարիներ անցան անկէ ի վեր, հիմայ կ'օրնեմ քեզի, ո'վ ոենանի պզտիկ փունջ, որ ամէն սրտի մօտ բարեկամէ աւելի երջանիկ ըրիր զիս գիշեր մը ողջոյն:

Աղջկան մը դէմք առիր պատլ ելու համար զիս. այնկ ըրիր. այն բոլոր խանդակաթ գորովին համար՝ զոր թափեցի պզտիկ թերթերուդ վրայ, չեմ զղար:

Առաւօտը թող զայ ուզածին չափ իր հոսած լոյսին անողոք ստուգութիւնը թօթափելու չորս դիս:

Դուն իմ աչքիս՝ առաս գեղեցիկ մազերն ես միշտ անոր:

ԳՐԻԳՈՐ ԶՈՀՐԱԿ